

## ԶՈՐԱՓՈՐԵՑԻՆ

---

Ժողովսրդն Հայոց օրերում այն ուն ;  
Նարոց էր քանդուած .  
Պարսիկ, Թիգանդիսն, դարերով դարեր,  
Կոխկրտեր էին մեր հոգն ու հոգին,  
Բանակմերավ ժանու, փիղերավ հազար :  
Այժմ անսպատի որդիմերն խորչակ,  
Անունն Ալլահին վերածած սուրի  
Արիւնածարու ,  
Կը խոյանայիմ աշխարհի աշխարհ ,  
Տիրապետելու տենչերով անյագ :

Անցեր էր գաղուց յուշերով ոսկի ,  
Օրերն խստամբեր Աւշտապանին սուրր ,  
Որ հոգիներէն երկինք մը ներքին  
Փորձեց յօրինել :  
Սերունդն առաջին այս նոր կրօնին ,  
Ազմի էր ու եեզ ,  
Ուզուի ստել վերարկուին տակ ,  
Մէջքերնին գօտի կաշուէ անպանոյն :  
Խորերը սակայն, սմապարծ ու ժանու ,  
Փառքի տենչերով և արիւներու  
Խանձերով անյագ ,  
Ազահութեան պիլծ հարձերէ մաշած ,  
Կը գարդարուիին մետախներով քանին ,  
Խոկ սուրերն իրենց վերածեր էին  
Գայիսիսներու աշխարհահալած :

Աշխարհն մեր սակայն ,  
Հոգեն, Յիւրէն վեր ,  
Ուներ իր հոգին աստեղատերն .  
Զարիքը մարդոց դարերով դարեր ,  
Զէր կրցած փշրել երազն անառիկ  
Ցաւերժուրեան դէմ պարզուած գերք դրօշ :

Բըխուց էր նորէն  
Երիվարմերու գրօնին սանձակոծ ,  
Անապատներու որդիներուն մենց ,  
Եւ ասպատակներ ձեռքերնին տէքեր ,  
Սուր , կիսակոսուց ,  
Կ'արշաւէիմ յար մեր հողերէն սուրր :  
Կիւղեր , քաղաքներ ամբողջ աւերակ ,

Երդիքներէն վեր չէր ամպանար ծուխ  
Եւ դաշոնքուն մէջ այ չէր շողշողար  
Մանզար, գերանդին ,  
Յոյսերով վազուան :

Վաճիքեր անաղօք, քերդեր անպաշտպան ,  
Ուտքերու կոխան ,  
Մասիս, Արագած, Սիփան ու Գրգուռ ,  
Ռուրականներու նրման ցըցուած վեր ,  
Կը խոյարկէին արիւնէն կարմրած  
Մուր հորիզոններ :

Անդին Արտաշատ , Դուին ու Արծկէն  
Անպարիսապ ու մերկի :  
Խոկ անոնց մէջտեղ արցունեց էր սառած  
Լիճը Գեզամայ և Վանայ ծովակ :  
Խարխըլեր էին նոյնիսկ քարերն Հայ ,  
Ժամանակներու ծարիւթեան ներքն :

Եւ օր մը երբ որ արևու աչքին .  
Արիւն էր պրզտոր ,  
Եւ ամպերն հեռուն  
Կը կարկըրէին համակ ժանգ ու բոյն ,  
Դաշտն Արարատնեան կ'ողօղուէր նորէն  
Զօրքերով Արաք :

Մատիսի լանջին ,  
Կորիւ ններովէն իր կեցած գօտեպինդ ,  
Բագրատու մին քաջ , նոր Պատրիկն Հայոց ,  
Լարումով անհան  
Կը նայէր դաշտէն եկող բանակին ,  
Որ գետ մը ինչպէս քահած իր բուլքեր ,  
Կը յառաջանար  
Խոյ պտոյսներովն իր մահասարսուն :

«Զինուորմերն իմ քաջ» կ'որոտար յանկարձ  
Զօրավարն Հայոց ,  
Վերածած կոկիծն իր ցասումի սուրր ,  
«Թշնամին ահա եկեր է նորէն  
Խըլելու վերջին պատառը հացին  
Մեր քերաններէն ,  
Եւ կոխկրտելու մեր խիղնն ու պատիւ՝  
Ուտքերովն իր պիղծ :

Արքան լեռներուն, ճիշդ մեզի նրման  
ձեղքուած իր սրտով,

Գրուլին խակայ արծար սաղաւարտ  
Կեցած է մեր քով,

Ըլլալու վկան մեր վըրէծին սուրբ»:

Զայցն իր կը գոռար,

Կայծակը ինչպէս ամպերու սրտին:

Փոքորկած ծով էր մարտադաշտն ամբողջ,  
Կարմիր կծիկի քել էր այրուածին

Հայոց աշխարհին:

Կը թնդար կարծեն սիրտը լեռներուն,  
Կը գարնուէկին ամպեր ամպերու

Բախումներով խուլ.

Խոկ արծիւները ու շանքերու պէս

Կը սրյանային երկինքէն երկիր,

Հուն առած ինկող քարմ արիւններուն:

Նման լեռնէն վար գրլորուոց ջրուէծ,  
Զօրախոււրեն Հայոց երկու մասերու

Կը բաժնէկ բանակն առխին անարզ,  
Հարուածելով գայն կողերէն իր զոյզ:

Գրոհին զիմաց այս յանկարծահաս,  
Զինուարներն Արար

Կը նահանչէկին ուշիկի գետն Արախ:

Ցուրս էր ու ձևեռ

Եւ գետն էր սառեր սրտի պէս անգութ:  
Եկագներն անզէտ ու խունապահար,

Երբ կը փոքէին անցնելու ջուրէն  
Ակապիններման.

Գետը կը բանար խուրերն իր սառոյց  
Իր ծոցն առնելու մարդն ու երիվար,

Մնացորդները կըոռէն մազապուրծ:

Վարդանակերտի պատերազմն էր այս,  
Պատուհանն արդար մեր սոսխներուն,

Դիակներն որոնց պառկած քովէ քով,

Կերպարէին դեռ աչընիւով քաց,  
Նախնիր, կողապաւտ, քաղաքներ, գամձեր,

Կին, սոկի, մետախ:

Ցաղը անակերտի վերջ,

Վերջալոյսին մէջ Մասիսն զգեցած

Զրահն իր արծար՝

Հորիգննին գէմ լուռ կը բարձրանար,

Աչքերուն՝ ժըպիտ:

## Բ

Հովերու քեռվ կը եասնէր գոյժն այս  
Նուսան պարտութեան,

Դամասկոսի մեծ Ամիրապետին,

Խոլամի վահան և աչքն Ալլահին,

Ռուս մականին ներքն կը դոդար

Ալրելին ամբողջ:

Ոսկիով բանուած պատմանանին տակ  
Նրսուած էր մրայլ,

Պետք Ռւմայեան նոր Հարսութեան,

Զեռքը սուսերին իր մարգարտայեն:

Երկնէին տակ գով Դամասկոսն աղուոր  
Դրասանք մինչակս վարդի, յասմիկի,

Լուս կը յօրանար:

Մինարէներու զըմբէրներէն սուր,

Կը բարձրանային օրինէնք ու մազդանիք  
Աստոյ ողորմած:

— Խնչ յանդգնութիւն»,

Կը յարէր պետը նոր կայսրութեան,  
Բաքարերուն քիկնած,

«Որ մեզ հարկասու Հայր անհաւատ,

Դանեայ սանձալայծ, յանդուզն ու ըմբռաս  
Եւ զարմէ, ցրուէ բանակն մեր ամբողջ:

Ճիշդ է բէ անոնք, զինուպներս արի,  
Գերադասեցին մահը պատուաբք

Կեանէին աւելի,

Սակայն Արմէնիան քաջութիւնն անոնց  
Թոյնով շաղախոց,

Անարզ պարտութեան տանջող արատավ:

Այս նախատինէլ պէտք է մաքրուի

Միայն արխնով:

## Գ

Ամիսներ յետոյ, յայտնի օրավար

Ահմէն Բին Ոկրայ, բանակով ստուար,

Դէպի Հայաստան կը զրկուէր փուրուլ,

Թրատելու ողջ երկիրը Հայոց

Ներերէն մինչև մասուկներ ծրծկեր,

Եւ վերածելու լեռները շիրմէ,

Զորեր գերեզման,

Մոխիթներուն տակ բաղելու նորէն

Տանար, բերդ, դղեակ,

Եւ մեռելները անզամ մը ևս

Տանելու մահուան:

Այս էր իրահանգն Ամիրապետին,  
Վընիր մը ինչպէս երկինքէն փրբած :

Զօրքն Արարացւոց,  
Միշտ տեղափոխուող անտառի նըման,  
Հայոց լեռներէն կը մազլցէր վեր :  
Իշխաններ Հայոց իրարու եկան  
Շրփոք ու շրւար,  
Դիմեցին Սահակ Հայրապետին սուրբ,  
Որ միջնորդ ըլլար,  
Ամիրապետին և իրենց միջն :

Ջորափորեցին՝ տխուր մինչ ՚ի մահ,  
Կը լրսէր աղերսն իր իշխաններուն  
Դէմքն գերեզմանի փաշինվ տրժոյնին:  
Վեղարին ներքն կը մաքր անշարժ,  
Կարծես քէ ոչինչ կը լսէր կ'զզար :  
Թռչունի նման այց առասպելիան  
Որ մազիներով կը պատուէ սիրան իր  
Արիւնովն անոր սնուցանելու  
Զաղերթ սպամահ,  
Հայրապետն Հայոց պատրաստ էր տալու  
Արիւնն իր ամբողջ,  
Իրքն փրկազին իր ծողովուրդին :  
Յետոյ արքնցած երազէ մ'ինչպէս,  
Պոռքիաց անվարան և լայածառաչ .  
«Ո՞ւր կը տանիս Տէր ցեղն իմ հե ին .  
Սաղարթը ինչպէս հովի շութչին դէմ :  
Այս քանի՞ զար է  
Որ քու բռնակալ սիրոյդ համար մենիք  
Ահա կը քալենիք,  
Բայց կը մրնաս դուն աղամանի պահուած  
Տառապանքներու կարմիր զիրքին խոր :  
Ասուուած հայրերուս,  
Դեռ պիտի քադա՞ս որդիներդ այսպէս  
Ասելու քեան խոր կրակներուն քով :  
Խնքգինքը յանձնած խոհներու դաժան,  
Հայրապետն Հայոց կը մրնար շուար,  
Նման քռչունին որ կը քարանայ  
Նայուածքէն օձին :

Քանի մ'օրեր վերջ, իշխաններով Հայ,  
Ջորափորեցին  
Դիմաւորելու կ'երբար հապշտապ  
Զօրքն Արարացւոց,  
Որ Հայոց երկին ալ կը մօսենար :  
Հիւնան ու տրկար,  
Ժամանակներէն ու չարիքներէն

Ամենահործան,  
Հազիւ քէ հասած ժաղաքը իշխան,  
Անկողին կ'իյնար .  
Իր մէջ կը դոգար քեն այն անծանօք  
Որ մեզ կը կանչէ յաւերծ համզաւեան :  
Աւըները գեր լոյսին շրփակած  
Գիր աղաշանքի զրեց Ոկրային,  
Մատներով դողդոյ և օրհասական :  
Շնեղն ազգին կողմէն քեզի կուզայի ,  
Աղերսելու որ խնայիս դրժրախտ  
Խմ ժողովուրդին,  
Սակայն կեանքի տէրն ու դատաւոր  
Կը կանչէ ահա իր հէք ժառային,  
Օրինեալ քող ըլլայ կամքը Անելին :  
Մահաւան մուր սեմին կեցած եմ ահա ,  
Այս աշխարհին հետ հաշիւ մաքրած ,  
Խորիէ քէ կեանքէն կը տամինք միայն  
Քանի մը կանգուն սպիտակ կրտսաւ :  
Զօրակար ազինւ ,  
Գրա, խնայէ իմ ժողովուրդին ,  
Թող չըլլուացուի արիւն արիւնով ,  
Ասուուած իմբ ըլլայ մեր մէջ դատաւոր :  
Երէ հատարես խնդրանեն այս վերջին ,  
Օրերգ ըլլամ քող յաւէտ օրինաւած  
Խնչպէս որաններ ցորենի խարսնաշ :  
Ենէ քող վրադ առտուան շաղի պէտ  
Օրինենքն Ասուուծոյ ,  
Եւ Սուրաբի այն կամուրջէն մազէ ,  
Ուրիէ արդարներ կ'անցին անարգել ,  
Անցնի քող հոգիդ օրն դատաստանին  
Եւ մրտակ դրախտ ,  
Ուր յաւերժահարս հուրիններ հազար ,  
Իրենց նայուած արդարներով ուն ,  
Կ'օրօրեն հոգիններ արդարներու լոկ :  
Քեզի կը գիմեն որ ըլլաս մերազ .  
Եւ կրտսես չափես մեր աշխարհին վեր  
Զափերավ արդար :  
Մարդոց դիերէն և արիւներէն  
Հիւսուած դափնիններ ,  
Փուշէ պրսակ են նակասներուն մեր :  
Բայց դուն իշխանցող ,  
Թէ չափես լսել աղերսն իմ վերջին  
Որ քեզի կ'ուղղեմ դարպասն մահուած ,  
Փրբրի քող կէսէն հասակդ զեղուգէշ .  
Թափին սոկրթերդ իրքն չոր խրոին  
Եւ սկցած իրմոր դառնայ քու հոգին ,  
Որդերը ուտեն մարմինդ ամբողջ  
Դեռ չիշած հոգին :

Խոյս տաճ ստուերէդ մարդ , կին ու պարման ,  
Խնչպէս կը փախչին ախտէն ժամտախտի .  
Մարտինրդ գառջայ շօրցած ապառած  
Եւ քաղող գիակ ,  
Խոկ դարեր անէծք և նզովք կարդան  
Ցիշատակիդ չար» :

Ապա պատուիրեց իր շուրջիններուն ,  
Որ ի դէա մահուան չքանն իր դին ,  
Անկեննան ձեռքին մէջ գննն գիրն այս ,  
Իրեր փրկարդին իր ժողովուրդին :

Ակիմշտ երբ լրսեց մահն Հայրապետին ,  
Հրամայցեց որ չքանին մեռելն  
Մինչև ինքը գայ :

Դազազն էր գրաւած վրանի մուտքին ,  
Շուրջն էին շարուեր իշխաններն Հայոց  
Ճակատներով կախ :  
Բազուկներէն մին մահինէն կախուած ,  
Միւսն սրտին մօտ կը մնար դեռ բաց .  
Լոկ մօտ մը նուազ դազազին բովիկ  
Կը լուսաւորէր  
Դեմքն իր ակոսուած վիշտերէ հազար :  
Ոչ քաղման զանգակ , ոչ երգ , շարական ,  
Օսուար երկիֆի պատահէին մերքն  
Պառկեր էր անբախտ Հայրապետն Հայոց :  
Հեռուն կը կենար  
Խոմայէլացւոց բանակն անհամար :

Ոկրան կանգ տռաւ դազազին առջն ,  
Տազմապ մանամուն կ'սզանէր սիրտն իր  
Մահուան խորհուրդով :  
Խայեցաւ ննջող ծերուանու դէմքին .  
Ուր դեռ կը մնար ստուերը ցաւին ,  
Պրզուր ու մըրայլ :  
Ցուզուած ողջուննց մեռելը պառկած ,  
Կարծես ողջ ըլլար :

Ցեսոյ Շշմարեց թղթիկը սեղմուած  
Չեռքին մէջ իր աջ ,  
Անկողոպտելի զանձի մը նըման :  
Սակայն ո՞վ երաշք , զօրպարին այն  
Կը բուէր թէ ձեռքն այց կը բարձրանար  
Ամրջարերն ,  
Մինչև երկիմքի գուռմերը կապուատ .  
Ցեսոյ կը նեղքուէր սուրով հրեզեն

Արզանդն երկնէին ,  
Եւ բաւալգոր կ'իյնային աստղեր ,  
Գիծերով կարմիր ,  
Բոցավառելով տիեզերքն ամբողջ .  
Բայց ոչ գիշեր էր և ոչ ալ ցորեկ :  
Կրակի ծավէն՝  
Թաշներ արիւնի և արցունիներաւ .  
Գամերու նըման կը սըլաքէին  
Ռւզեղն Ակիմշտին ,  
Նեղ կոր նայուած էն իր կապիչներու  
Խառոշներուն զայգ :

Երբ սոկեզմրուխտ վարագոյրն ինկաւ  
Իր աշւըներէն ,

Նայեցաւ իր դէմ գրուած դազազին ,  
Որ կը ծրփերփար փետար մը ինչպէս  
Լոյսերու . ծովի վէտերուն վերև :  
Բայց դէմքն Ակիմշտին ,  
Դուրս էր մարդկային իր պարունակէն :

## Դ

Քանի մօրեր վերջ .  
Կը վերադանար Ակիմշտ թին Ոկրայ  
Իր եկած ծամքէն ,  
Աչքերը սկեռ մեր այս աշխարհի  
Սահմանէն անդին , տեսիլքին այն սուրք ,  
Որ իրեն կուզար դազազէն երկինն  
Բարձրացող ձեռքէն :  
Ամէն ինչ ունայն կը բուէր իր շուրջ ,  
Եղոսներ խոսի .  
Որով ծիծնենակ կը շինէ իր բոյն :  
Զէր կրցած կոխել իր առջն դրուած  
Պազադին վըրայ ,  
Սիրտն իր մըրաստուեր կը ջահուէր կարծես  
Երկիմքի լոյսով :

Մահ կինսանորոգ և մահ սրբարար .  
Որ երիբամած հոգիներուն մէջ  
Կը բանաս յանախ վարդերդ ներմակ ,  
Չեռքովք Աստուծոյ կարծես հոն ցանուած :  
Կ'ըսեն թէ երկրէն  
Երբեմն կ'առնէ երկիմքն իր սկիզբ ,  
Եւ մարդն հողածին  
Հրեշտակներու կը հագնի թևեր :

ԵՂԻՎՈՐԴ